

ըլլայ՝ ըրածը զողութիւն է . դարձեալ  
գող է անիկայ որ ծառայողին աշխա-  
տութեան համեմատ վարձք չտար :

### I.Ա.

**Ե**շխուական արհեստ : — **Ի**նկերութե  
մէջ դեռ ուրիշ պարապմունքներ ալ  
հարկաւոր են, ինչպէս բժիշկը զմեզ  
առողջացընելու համար, փաստաբանը  
մեր իրաւունքները պաշտպանելու հա-  
մար, վարժապետը դաստիարակելու  
համար, քահանան հաւատոյ կարևոր  
բաները սովորեցընելու համար, դատա-  
ւորը մէկուն իրաւունք ունենալը չունե-  
նալը որոշելու համար, զինուորը մեր ա-  
պահովութեան վրայ հսկելու համար,  
և այսպէս դեռ ուրիշ շատ զբաղմունք-  
ներ<sup>1</sup> . ասոնք բոլորն ալ ուրիշներուն  
օգտին համար չեն մի աշխատիր . ու-  
րեմն իրաւացի է որ վարձք մը ունենան :

կը շարունակոյ :

### Միլտովն :

**Ի**նազմավիպիս էջերը այս երրորդ ան-  
գամուս Ո՞իլտովնի ընծայելնիս թերեւս  
սմանց զարմանալի մը երենայ . բայց ո-  
րովչետեւ ազգերնիս քիչ ատենէն հե-  
ղինակիս անմահական ծանօթ երկասի-

1. Ասանկ կրնանք բաժնել ան ամէն զբաղ-  
մունքները որոնցմով արհեստից և պարապմանց  
մէջ սեպհականութիւն մը կը ստացուի : Արհեստ-  
ներն իրեք դաս կը բաժնուին :

2. Անոնք որ բարեբերութեան ետևէ կ'ըլլան .  
զոր օրինակ . Որս, Զկնորսութիւն, Երկրագոր-  
ծութիւն և Հանքարանութիւն՝ այսինքն քարե-  
րու, աղերու, գետանածուի և մետաղաց հանելուն  
համար եղած աշխատութիւնները :

3. Պիտոյից, հանգստեան և հաճոյից համար  
եղած արուեստները :

4. Վաճառականութիւն, որուն հետ կ'իմա-  
ցուին ծախելը, փոխագրութիւնն և վճարելը :

Ազնուական արհեստ կամ պարապմունք շառաւած-  
ներէն ոմանք չ'ուզնէն, ինչպէս կը թութիւն, Ի-  
րաւագիտութիւն, Անդաշափութիւն և Հաշուե-  
գրութիւն : Ոմանք ալ չ'օգնէն, ինչպէս բժշկու-  
թիւն, Վերաբուժութիւն, Դեղագործութիւն :  
Ոմանք ալ է սանչն, ինչպէս Արդարութիւն և Զի-  
նուորութիւն : Իսկ ասոնց ամենուն գերագոյն  
գլուխն է կրօնքը իր պաշտօնեայներովք :

բութեանն՝ այսինքն Ո՞յրախտ կորու-  
սեալ Կիւցազներգութելը նոր թարգ-  
մանութիւն մը պիտի ստանայ հայկա-  
կան հին տաղաջափութեամբ՝ արդի ազ-  
գային քերթողաց երևելագոյններէն  
մէկու մը երկասիրութեամբը, ան պատ-  
ճառաւ արժան համարեցանք որ այս  
թարգմանութիւնը դեռ ՚ի լցո չըն-  
ծայուած՝ հեղինակին վրայ ընդհանուր  
տեսութիւն մը ընենք՝ աւելի Ա իլմէն  
հոչակաւոր քննաբանին կարծեացը հե-  
տեելով՝ որ ինչպէս ծանօթ է ամենուն՝  
իր ուղիղ և անկողմնասէր դատմանը  
համար շատ յարգ ունի ուսումնասիրաց  
առջեւ : Եւ որովհետեւ այս նոր թարգ-  
մանութիւնն տպագրութեամբ լցու տես-  
նալու համար դեռ քանի մը համբերա-  
տար ամսոց պէտք ունի, ան պատճա-  
ռաւ ըստ պատշաճի քանի մը գեղեցիկ  
հատուածներ ալ մէջ կը բերենք, որով  
ատենէն առաջնաշակ մը տուած ըլլանք  
այս նորահիւս թարգմանութեանս՝ բա-  
նասէր և կիրթ ախորժակաց :

Հանձնարը սրբնթաց ու ամենի գետի  
կը նմանի որուն դիմացը որ և իցէ ար-  
գելք չկրնար ընդդիմանալ՝ մանաւանդ  
երբոր հարթ ու դիւրին ընթացք մը  
գտնէ ձեռնտու իր աղբիւրէն անաշխատ  
բղիսելու՝ ինչպէս է միտքը : Ո՞իլտովնի  
գերաթոփէ հանձնարը շատ կը յարմարի  
այս օրինակիս, ևս առաւել երբոր ամ-  
բողջ իր կենաց ընթացքը քննենք ուշի  
ուշով, որովհետեւ մեծ հեղինակի մը  
կեանքը շատ կապակցութիւն ունի իր  
գրաւորական երկասիրութեանցը հետ:  
Ո՞իլտովն՝ ինչպէս քաղաքական կենաց՝  
այսպէս ալ իր քերթութեանցը մէջ բո-  
լորովին նոր ասպարէզ մը բռնեց որ մեծ  
հանձնարի նշան է՝ մանաւանդ երբոր  
աչք մը տանք իր Ո՞յրախտ կորուսեալ  
հրաշալի՝ Կիւցազներգութեանն՝ որ ինչ-  
պէս յայտնի է ամենուն, նիւթոյն նորու-  
թիւնը գերազանց հանձնարի մը կարօտ  
էր որ զայն ՚ի գործ գնէր . և ինչպէս  
Տանթէ նոյնպէս նաև Ո՞իլտովն գեր-  
բնական և սովորականէ դուրս դէպք մը  
նիւթ առած են իրենց որ բոլորովին ե-  
րևակայութեան կամ թէ ըսենք հան-

Ճարի ծնունդ է : Բայց ինչու արդեօք Ո՞իլտովն այսպիսի կրօնական գէպք մը ընտրեց իրեն դիւցազներգութերնիւթ՝ մինչդեռ չէին պակսեր Անգղիացւոց մէջ պատմական աւանդութիւններ ու ազգային մեծամեծ գէպքեր , որոնք անտարակոյս ժողովրդեան աւելի ախորժելի կրնային գալքան այսպիսի երեակայական ու բարձր գէպք մը . միթէ աւելի յարմար չէին ասոնք : Բայց այս ինդրոյս պատասխանը բանաստեղծիս բնութենէն ու կենաց ընթացքէն պիտի տեսնենք :

Արդ Ո՞իլտովն ծնաւ 'ի 1 ոնտրայամին 1608 գեկտեմբերի 9 : Այս միջոցիս գեռ կ'ապրէր հոչակաւորն Շէքըսբիր : Իր հայրն որ գիտուն , արուեստից սիրող և երաժշտութեան մէջ մեծ հանձար ունեցող մարդ էր , 1 ոնտրայի մէջ նօտարութեան արուեստը կ'ընէր : Պատանին Ո՞իլտովն ուսումնական լաւ կրթութիւն մը առաւ , և տասուերկու տարուան հասակէն անանկ ինքզինքը ուսման տուած էր որ գոզցես գիշերն 'ի լսու կարգալու պարապելով աշքերը սկսան տկարանալ : Վ. Էյմապրիձի համալսարանին մէջ ըրած ուսմանց ընթացքը շատ յաջողութեամբ լմնցուց . և արդէն իր շինած քանի մը լատիներէն բանատեղծութիւններէն կը տեսնուէր ինչ հանձարի տէր ըլլալը , որոնց մէջ այնպիսի քաղցրութիւն ու կիրթ ախորժակ մը կը տեսնուի որ հիւսիսաբնակ լատինագիտաց մէջ նմանը խիստ քիչ ելած է : Աակայն խրոխտ ու ամբարտաւան բնութեամբ ուրիշներուն հետ թշնամնալով ստիպուեցաւ Վ. Էյմապրիձէն Ելլելյէտ հնգամեայ պանդխտութեան : Իր նախկին բերումը եկեղեցական վիճակի կը կոչէր զինքը , բայց անկէ հրաժարեցաւ չուզելով եկեղեցական իշխանութեան տակ խոնարհիլ , որովհետեւ հաւատոյ մէջ ալ ազատ և ուրիշէ անկախ ըլլալ կը փափաքէր :

Ո՞իլտովն քսանըորս տարուան հասակէն իր հօրը քով առանձնացաւ՝ որն որ արդէն իր զբաղմունքներէն հրաժարած գեղի մը մէջ խաղաղ կ'ապրէր :

Ո՞իլտովն այս առանձնութեան մէջ ոգւով մարմնով ինքզինքը ուսման տուաւել գրեթէ ամէն տեսակ ուսմանց ապարէզն արշաւեց , ինչպիս հնութեանց , նոր լեզուաց , պատմութեան , փիլիսոփայութեան , չափաբերութեան , և այն և այն : Բայց ամենէն աւելի իր միակ զբաղմունքը լստիներէն ու անդղիարէն բանաստեղծութեան պարապին էր՝ որոնցմէ երկրորդը քիչ ատենէն նոր ու անմահական փայլ մը պիտի առնուր իւր ձեռօքը : Շատ հաւանական է որ Ո՞իլտովն այս միջոցիս շարագրած ըլլայ իր քանի մը թատրերգութիւնները , զօրոնք վերջէն հրատարակեց . բայց իր համբաւոյն նոր փառք մը չեն աւելցըներ ասոնք , միայն հեղինակիս սուր գիտութիւնն և հնոց վրայունեցած կիրթ ախորժը կը տեսնուի՝ որոնք իր նախատիպ հանձարոյն հետ միացած են . բայց երբեմն ալ ուսումնական գիտութեանց և իր կենաց գէպքերուն վրայ երկայն բարակ խորհրդածելով՝ ձանձրանալի ոճ մը կ'առնու : Իր լստիներէն բանաստեղծութիւնները ներգաշնակաւոր ու կիրթ ոճով են , իսկ անգղիարէններուն մէջ թէպէտ չէր համարձակած գեռ յանգի լուծը վրայէն թօթուել , բայց յայտնի կ'իմացուի որ ստիպուած ու ակամայ կը հպատակէր սովորութեանը : Ո՞իլտովնի նախընծայ երկասիրութեանցը մէջ շատ համբաւ ունեին ատենօք ջուարին և Մաֆանող ըստաւած երկու մանր քերթուածները , զօրոնք անաշառապէս քննելով , կը տեսնենք որ բոլոր նիւթը չեն բովանդակեր , և կամ թէ ըսենք իրենց վախճանին հասած չեն : Ո՞իլտովնի հանձարն աւելի տխուր ու բարձր մտածութեանց համար եղած էր , այն պատճառաւ իր մէկ նոգական-կապակէրգութենան ալ զոր Վաոմիւս անուանեց . Խտալական կատակերգութեանց հետելով , աւելի կարգէ գուրս բան մընէ քան թէ զուարձալի :

Ո՞իլտովն շատ տարի այսպիս ուսման հետ առանձնացած անցընելչն ետքը , երբ իր մայրը կորսընցուց՝ ուզեց որ

մէյմը Խտալիս Ճամբորդութիւն ընէ : Կախ և առաջ Գաղղիայէն սնցնելով, որ գեռ զուրկ էր այս միջոցիս իր պանձալի ոսկեղարէն, և որուն լեզուին և մատենագրութեանը ըստ բաւականին հմուտ էր Ա'իլտովն, գնաց 'ի Փլորենտիա ուր մեծին Լալիկոսի բանտարգելութեան միջոց շատ անգամ առիթ ունեցաւ հետը տեսնուելու : Խտալիոյ զուարթ ու քաղցրաշունչ երկինքը, բանաստեղծական ճոխ տեսարանները, գեղեցիկ դպրութեանց պանծալի յիշատակարաններն ու Դասսոյի փառացի անուան արձագանքը՝ Ա'նդղիացի երիտասարդիս երեակայութիւնը շարժեցին :

Երկու անգամ հովմտեսնելու գընաց, ուր որ կրօնական խնդիրներու վրայ ըրած չափազանց վիճաբանութիւններովը շատ անհանգիստ կ'ընէր իր բարեկամները : Դայց 'ի վերայ այսր ամենայնի ծիրաննաւոր Պարպերինին իրեն շատ մեծ ընդունելութիւն ըրաւ, ու զինքը ներդաշնակաւոր երաժշտութեան մը հրաւիրելով, հոն լսեց Ա'իլտովն առաջին անգամնոյն ատենուան համբաւաւոր Է'կոնորս երգիչ կնկան ձայնը, որուն քաղցրութեանն զմայլելով՝ վերջէն անմահացուց իր անգղիարէն բանաստեղծութեանցը մէջ և մասնաւորապէս Է'կոնորսի ընծայած իտալերէն նուագովը : Խոկ իտալական մա-

տենագրութեան մէջ ան աստիճանի յառաջադիմութիւն ըրաւ՝ որ նոյն լեզուով այլ և այլ բանաստեղծութիւններ շինեց ու քանի մը իտալական Ճեմարաններու դիմացը կարդալով մեծամեծ գովեստներ ընդունեցաւ : Ի՞սոյ Ա'իլտովնի բանաստեղծական խանդը այսպիսի չափաւորեալ ասպարիզի մը մէջ չէր կրնար ամիտոփուիլ՝ մանաւանդ որ իր զիսաւոր ջանքը մայրենի լեզուն մշակել էր՝ որով կ'ուզէր մէկ օր մը իր մոտացը ծնունդը հաղորդել իր ազգին գերազանց ու աննման եղանակաւ . աս մտածմունքս շատ կը նեղէր զԱ'իլտովն՝ թէ ինչպիսի արդեօք յիշատակաց արժանի երկասիրութեամբ մը կրնար իր հայրենիքը փառաւորել . և աս բանիս աւելի վառուեցաւ երբոր Կաբոլի Ա'իլտա Ա'մասսո կոմախն հետ առիթ ունեցաւ տեսնուելու, որ հաճարեղ ու բանիքուն ծերունի մըն էր, Դասսոյի բարեկամ ու անոր վրան մեծ համարումն ունեցող : Ա'յս ծերունոյս Դասսոյի վրայ տուած հետաքրքրական ու մանրամասն տեղեկութիւններն ու իրեն հիացումն այս հոյակապ ու միանգամայն դժբազդ դիւցաներգակ Վերթողիս վրայ՝ Ա'իլտովնի տովինի եռանդը և ևս բորբոքեցին և մեծ սէր մը ազգեցին այս պատկառելի ծերունոյս վրայ . որուն յետոյ Ա'իլտովն այս ( Պատառական դարու արժանի Լատիներէն տողերն ուղղեց :

1. " Դից տարփելի ծերունի դու, ըզքեզ անշուշտ ի խանձարբոց  
հաշտն Ա'րամազդ սըրբեաց լուսովըն քաղցուենի եւ Փեթոս  
լու թոռն Ա'տանդեայ<sup>2</sup> . զի մահացուի դից վերնոց  
Ա'նդղատին յելցն ի լսու գոյր լոկ նպաստել վեհ քերթողին „ :

Ը ատ զուարձացաւ Ա'իլտովն իր այս ըստ քախտի դտած բարեկամին վրայ, և նոյն վայրկեանէն միտքը հաստատ դրաւ որ ինքն ալ Ա'նդղիոյ ազգային հին աւանդութիւններն երգէ, ինչպէս Ա'ր-

դուր թագաւորին քաջութիւններն և կամ ասպետաց դիւցազնական արութիւնները :

Ա'ինչղեռ Կաբոլի եղած միջոցը միտք ունէր որ բոլոր Ա'կիլիսա ու Յունատան քալէ, լսեց որ Ա'նդղիա խոսվութիւն ելլալով տակն ու վրայ եղեր էր . ազատութեան ձայնը որ Ա'իլտովնի ականջին բանաստեղծութեան չափ զօրաւոր ազգեցութիւն մը ունէր՝ ստիպեց զինքն որ շուտով հայրենիքը դառ-

1. Dis dilecte senex, te Jupiter æquus oportet Nascentem et miti lustrarit lumine Phœbus, Atlantisque nepos; neque enim nisi carus ab ortu

Dis superis magno poterit savisse poetæ.

2. Այսինքն Է'րմէս դեք պերձախօսութեան, ինչպէս Փեթոս բանաստեղծութեան :

նայ . և իր այս դարձը Հռովմայ , Փլու-  
րենտիոյ , Ա ենետկի ու Ա իլանու վր-  
րայէն ըրաւ : Ա չաստատէ Ա ողդէու  
որ Ա իլտովն Ա իլանէն անցնելու ժա-  
մանակ զիապուածով տաղերգութեան մը  
ձեացուելուն ներկայ գտնուելով՝ որուն  
Ա նտրէինի հեղինակը նախամարդոյն  
անկումը իրեն նիւթ առած էր , անանկ  
տապաւորութիւն մը ըրաւ Ա իլտովնի  
վրայ այս նիւթիս վսեմութիւնն , որ  
մէկէն որոշեց այս նիւթիս վրայ երկա-  
սիրելու : Ա յս կարծիքիս դէմ զինեցան  
անգիտասէր և մասնաւորապէս Ճ՛ռնարն  
որ բոլորովին մերժեց Ա ողդէուի այս  
կարծիքը : Ա թէպէտ Ա ողդէուի այս  
ըսածը Ա նգիտացի բանասիրաց հաւանա-  
կան չերեայ , բայց այս դէպքը ստոյգ կը  
տեսնուի . Պասն զի նոյն տաղերգութիւ-  
դեռ ինչուան հիմա կեցած է , որուն ա-  
ռաջին հանդէսին երկրորդ տեսիլը որ  
արուսեկին բերնէն առանձնախօսութիւ-  
մըն է , այնպիսի նմանութիւն մը ունի  
Ա յորուստ դրախտին մէջի Ա ադայելի առ  
արեգակն ուղղած այս հիանալի խօսակ-  
ցութեանն՝ որ բոլորովին կ'արդարացը-  
նէ Ա ողդէուի այս կարծիքը : Ա յայց մի-  
թէ այս փոքր հետեւութեանց նշմա-  
րանքը Ա իլտովնի հանձարոյն ստուե-  
րած մը կրնան բերել արգեօք՝ մինչդեռ  
ուրիշ գեղեցկութեանց ու Ճոխութեց  
մէջ կ'ընկըզմին ու կ'անհետանան : Ա յայց  
ինչ որ ալ ըլլայ , հաւանական է կար-  
ծել որ Ա իլտովն Խտալիս եղած միջոցն  
այսպիսի մեծ ձեռնարկութեան մը նա-  
խազգեցիկ զգացմունքն ունեցած ըլլայ՝  
որովհետև Ա նգիտա գառնալէն վերջը  
իր հրատարակած զրուածոց մէջ այս  
մտածունքս կը ցուցընէ՝ որոնք թէ-  
պէտ բացայայտ բաներ չեն , բայց նա-  
խագուշակը կրնան ըսուիլ իր ընելիք  
ձեռնարկութեանը :

Ա յստի 1640էն երբոր Ա ոնտրա դար-  
ձաւ , որ ահաւոր խռովութեամբ մը  
կ'ալէկոծեր , ու տեսնելով որ եպիսկո-  
պոսական իշխանութեան դէմ սաստիկ  
հալածմունքներ ու մաքաւունքներ  
կ'ըլլային , մէկէն այս խնդրոյս մէջ նե-  
տուեցաւ՝ ի սկզբան կրօնից պաշտպա-

նութեան պատրուակաւ : Ա յս միջոցիս  
շատ մը ազնուական պատանիներու դաս-  
տիարակութէ պարապեցաւ , որոնց մէջն  
էին իր երկու քեռորդիքն ալ : Ա յս  
բանս ետքէն շատ հակաձառութեանց  
նիւթ եղաւ իր քննաբաններուն մէջ ,  
ուղելով ստուգել թէ արդեօք իրաւցը-  
նէ դպրոցի վարժապետ եղած էր թէ  
ոչ : Ա իլտովն իր ուրիշ ուսմանցը զբա-  
զած միջոց Ա բրայեցերէն , Վ աղդէա-  
րէն և Ա յորերէն լեզուներն ալ սորվե-  
ցաւ մինչդեռ Ք ունարէնի ու Լ ատինի  
մէջ ալ օր ըստ օրէ կը յառաջադիմէր .  
իր այս առանձին զբաղմանցը միջոց քա-  
նի մը գրուածքներ ալ հրատարակեց՝  
որոնցմէ մէկն ուղղակի եկեղեցական  
իշխանութեանց դէմ էր կրօնական ա-  
զատութիւնը պաշտպանելով . միւս գը-  
րուածոց անուններն են՝ ՚ վերայ Ե պիսէն-  
դրուանեան . ՚ վերայ Ե էնդէցական Ի շնանու-  
նեան , և Ե էնդէցական Է արեկարգունիւնք  
ըսուածները : Ա յայց Ա իլտովն այս հա-  
կաձառութեանց ատեն ուրիշ մեծ գրա-  
ւորական երկասիրութեան մը կ'ուզէր  
ձեռք զարնել , որուն այս վերոյիշեալ  
գրուածոց մէջ տեղ տեղ յայտնի նշան-  
ներ կու տայ , և մասնաւորապէս ուր  
կ'ըսէ թէ , “ պիտի տեսնան ատենօք  
մէկը որ վսեմ ու նոր տաղաւափութիւ-  
մը Ա յուտուծոյ գթութիւնն ու դատաս-  
տանը երգէ „ . ու վերջը բանաստեղ-  
ծական քանի մը խորունկ մտածու-  
թիւններ ընելով Հ ոմերի , Ա իրգիլեայ  
ու Ա յասոսոյի անունները մէջ կը բերէ՝  
ու կ'աւելցընէ միանգամայն որ կրօնքը  
կրնար իրենց ընտրած նիւթէն աւելի  
գերազանց նիւթ մը ազդէլ , և թէ՝ մէկ  
մեծ պարագ մը ունի ինքը հատուցանե-  
լու կրօնից նկատմամբ : Ա յը կ'աւելցը-  
նէ ևս , թէ՝ “ Վ իշ ատենէն յուսամ որ  
„ այս պարտքս կը կատարեմ , բայց այն-  
„ պիսի երկասիրութիւն մըն է ընելիքս  
„ որ պէտք է ազատ ըլլայ երիտասար-  
„ դական աշխուժէ ու գինւոյ գոլրջիք-  
„ ներէն որ ռամիկ սիրահարի մը զրչէն  
„ կը զեղուն : Ա տածած նիւթս պիտի  
„ Հ արկաւորուի Ա նէմոսինեայ ու իր  
„ հրապուրիչ գտերցն օգնութեանը ա-

„ պաւինելու , այլընդ հակառակն ան-  
„ մահ Հոգւոյն նպաստաւորութեանը  
„ պիտի կարօտի ու անկէց օժանդա-  
„ կութիւն պիտի խնդրէ՝ որ աղբիւրն է  
„ ամենայն զիտութեանց ու Ճարտարա-  
„ խօսութեան , որպէս զի խաւրէ իր  
„ անմահ արքունիքէն , այն լուսափայլ  
„ և երկնային խանդով բորբոքած Այ-  
„ րովեէն , որ իր ընտրած քերթողին  
„ շրթունքը շարժէ և սրբէ „ :

Եւ իրաւցընէ ինչպէս որ խոստացաւ  
Այլտովն անանկ ալ ետքէն 'ի գործ  
դրաւ՝ զոր արժան կը համարինք մէջ

բերելու հոստեղս իր քերթութեանն  
այն հիանալի մուտքը որ շատ գերազանց  
ու վսեմէ :

Եւ ինչպէս որ կրնան տեսնալքանի-  
բուն , աննախանձ և առողջամիտ բա-  
նասէրք ազգիս , այս նոր թարգմանու-  
թիւնս ալ իրեն վայելու պարզու-  
թեամբն և բնիկ հայեցի ըսուածքովը՝  
հեղինակին վսեմութիւնն և գեղեցկու-  
թիւնը չէ թէ միայն նուազեցուցած չէ ,  
այլ գոգցէս նոր փայլ մը աւելցուցած է  
այն հրաշալի տողերուն :

**Օ** առաջին յանցանս մարդոյն եւ զարգելեալ ծառոյն պըտուղ  
Այր թիւնաբեր Ճաշակացըն ջամբ եմնյծ յաշխարհ ըզմահ  
Եւ զամենայն աղէտըս մեր՝ արկեալ ըզմեզ Այլին դրախտէն ,  
Այնչեւ Արդ ոք գերաբուն կանգնեալ ըզմեզ՝ անդրէն դարձոյց  
Ի նոյն գահ երանաւէտ , երգեա Այսուայդ երկնաւոր ,  
Որ ի զանխուղ գագաթանըն Քորեբայ կամ Այնայի  
Դու շընչեցեր ի հովիւն որ նախ ուսոյց ընտրեալ տոհմին՝  
Օ խարդ իսկըզբանէ երկին ուերկիր ել ի Ացէն :  
Կամ թէ լեառըն Այրովն եւ Աելովայ ջուրցըն վըտակք՝  
Այսու քերեալք ուղինաձեմ առ գարիրաւն աստուածախօս՝  
Նետագոյն քեզ թըրիցին , անդուստ կարդամ զքեզ ի թիկունս  
Երգոց յանդընութեան՝ ոչ ինչ մեղմով սաւառնելոց  
Ելանել սրլանալ քան զի բոնեան բարձամբքն ի վեր  
Ծաւեկոխեալ ժամանել ուր բանք եւ տաղք չհասին երբեք :  
Ի, ա դու Հոգիդ , որ քան զտաճարս ըզտիրտ սիրես զուղիզ եւ սուրբ ,  
Աւսո ինձ , զի դու գիտես . դու իսկըզբանց յաւիտենից  
Այերձ կացեալ՝ ամենազօր քոյով թեւօքդ համապարփակ  
Դարգալով աղաւնակերպ յանհուն անդունդ՝ ածեր ի ծնունդ :  
Ի խաւարս իմ ծագեա լոյս , ամբարձ ըզտրուպս և զօրացո ,  
Օ ի կարող անդ ի բարձունըս գտանիցիմ մեծ խորհըրգոյս՝  
Նաստատել զաստուածախնամ ըզտեսցութիւնն յաւերժական ,  
Եւ հանել յարդարութիւն ըզձանապարհըս Տեառն առ մարդն :  
Այս նախ , զի ոչ երկինք , ոչ խորափիտ ծոց գըժոխոց  
Յերեսաց քոց ծածկեն ինչ , աղէ ասա՝ յիմէ շարժեալ  
Յերջանկափառ վիճակին եւ յերկնաձիր շնորհաց պարզեւսն  
Եկին Կախածընողքս ի յի քարչէն վըտարանջել ,  
Ապախտ ըզկամնն արարեալ զմիոյ եւեթ պատուիրանին ,  
Ուր զի եւ տեալք էին այլոց համագոյից տիեզերաց :  
Ո՞ զնոսա հրապուրեցոյց յամօթալից յայն խեւութիւն :  
Ա իշապն անդընդային , ոյր չարութիւն խարդաւանող  
Կախանձու քինու վառեալ խարեաց ըզմայրն ազգի մարդկան :  
Կր զինքըն կործանեալ գոռողութիւն իւր 'ի յերկնից  
Բանակաւն հանդերձ իւրով ապըստամբողըն հրեշտակօք ,  
Յոր խրախուսեալ , եւ տենչացեալ գըլել փառօք զհամապատիւսն՝

Յուսացաւ հաւասարել Ռարձրելըն՝ ձեւն յանձին հարեալ,  
թէ ի կոիւ կացեալ ընդ իւր ընդդիմասցի պատերազմաւ .

Փառամուլ սրբուն արքեալ՝ գէմ միահեծան լին գահու

Դմակարիշտ բորբոքեցոյց ճակատամարտ անդ ի յերկինս

Եւ յոխորտ գուպարած, գէտակն ի յոյս կալեալ սնօտի :

Դերազօր զօրութիւնն ի կամարաց զինքն արփենից

Հրաբորթոք արկ գըլսիվայր, անկումն անարգ և բոցակեզ.

Դնկաւ նա յանյատակ ի խորխորատըն կորըստեան՝

Կալ անդէն ի հրոյ պատիժու յագամանդեայ պընդեալ ըղթայս .

Դմենսկալ Ռարձրելըն զի խիզախեաց, ձայն տալ ի զէն :

Ննիցս ըզքափ տըւընջեան և գիշերոյ մահկանացուաց

Ննքն եւ ամբոխ իւր սոսկալի պարտեալ անկեալ դընէր տապաստ

Հրաթաւալի վառ վիրապն, անմահութեամբըն նըշաւակ :

Ռայց դատակինք իւր պահէր ըզնա ի մեծ եւս բարկութիւն .

Օ ի խորհուրդք կըրկնադատք, երանութեանն յորմէ անկաւ

Եւ որ անդ անկէտ առ ոսս իւր աղիտից, կըռփեն ըզնա :

Ըուրջ զիւրեւ թաւալ ածէ մահագուշակ ականողիս

Հըկարեալս ի ցաւ անեզր, ի սըրտապախ վըհատութիւն՝

Վալացեալ գոռոզութեամբ խառն եւ անսատ ատելութեամբ :

Ո՞իով ակնարկելով, որքան սրանան հրեշտակի ազք,

Տեսանէ զիւրթնի կայանըն խաթարեալ եւ ամայի .

Դղեակ ահաւոր շուրջանակի բոլորաձոյլ՝

Իթրու հնոց մի ահագին հրատարորթոք բոցավառեալ .

Ոչ լսս անդուստ ի բոցոյն, այլ մութ՝ խաւար տեսանելի

Չուառութեանց սոսկ եւեթ ածէ տեսիլս յերեւան,

Դաւառ տըրտմութեանց եւ աղջամուղջ հեծեծագին՝

Ուր հանդըստեան չիք ուրեք տեղի եւ ոչ խաղաղութեան,

Չիք երբեք յուսոյ մուտ, այնմ որ առ բնաւարն հասանէ .

Շայլ տանջանք անդ անվախման, անդ հրահոսանք յորդահեղեղք

Դարակեալք ի ծըծումք անծախապէս հըրգեհական :

Օ այս՝ յաւէժն Մըդարութիւն պատրաստեաց վայր ապըստամբայն ,

Աստ նոցին կարգեալ զընդան յանլոյս խաւարն արտաքին .

Օ այս ետ նոցա բաժին՝ յիշն եւ յերկնաւոր լուսոյն բացեայ

Դրիցս որչափ մէջ երկրիս կայ յերկնարերձ զընդէն ի տար :

Վանիօն յորմէ երբեմն անկանն՝ օտար այս օթեւան : . . . .

ԿՈՐՈՒՍՏ ԴՐԱԽՏԻՆ, Գիլք Ա. 4-69 :

Ռայց Ո՞իլտովն այս խոստմունքս ընելէն անմիջապէս վերջը կը դառնայ յանկարծ ու իր անցեալ կենացը վրայ խորհրդածելով կը ցաւի թէ բնչպէս այն քաղցր առանձնութիւնը թողուցած, որ ծնունդ էր վսեմ մոտածութեանց՝ մրրկալից ու ալէկոծ ծովու մը վրայ կը նաւաբեկի ճշմարտութեան ուղիղ ճամբէն խոտորած, փոխանակ զի սիրելի էր իրեն ուսման պարապիլ ու անով իր միաթարութիւնը գտնել :

Ո՞իլտովնի այս տրտունջը իրաւացի է՝ որովհետեւ ինչպէս յայտնի է՝ շատ տեսակ սխալմանց ու բանակըռութեան մէջ ինկաւ ազատասիրութեան բուռն կիրքէն գերուած, ու այս պատճառաւ շատ մը պղտի ու մեծ գրուածքներ ալ հանեց փուճ տեղը սիրտ ու զրիչ մաշեցընելով, մինչդեռ անդիէն իր ներքին զգացմունքը զինքը ՚ի բանաստեղծութիւն կը կոչէր : Ո՞իլտովն շատ սխալեցաւ այս մասիս մէջ, վասն զի ոչ միայն

իր հանձարն անօգուտ ծախեց՝ այլ նաև անիրաւ կերպով պաշտպան կեցաւ ամենայն եռանդեամբ ժողովրդեան այն մասին՝ որ քիչ մը վերջը բոլոր լնգդիա հրով՝ արեամբ ու անօրէն սպանութիւններով շաղախեցին :

կը շարունակոյի :

**Ուստիմինսդրի երկու աշակերտներն :**

Ուրդս իր կենաց մէջ ըրած բարեգործութեանն ուշ կամ շուտ հատուցումը կը գտնէ :

Այս՝ արաբացի քերթողի մը առածին արդինքը շատ անգամ կ'ըլլայ որ եղած բարեգործութիւնն օր մը իր վարձքը չունենայ, եթէ ըլլայ փոխադարձ ուրախութեամբ մը, եթէ ըլլայ բարի անուն մը ստանալով։ Կատ անգամ կը սխալինք ըսելով, թէ այս աշխարհքիս վրայ բարեգործ մարդիկ զարմանալի երջանկութիւն մը չեն վայելեր. և աս բանիս մէջ մեր խարեւութիւնն առաջ կու գայ անկէ՝ որ շատ անգամ իրական երջանկութիւնն արտաքուստ երևած երջանկութեան երեւութիւն հետ կը շփոթենք, որով ճշմարտապէս բարեբաստ ըլլալու համար, ոչ խելքէ դուրս հարուստ և ոչ ալ զօրաւոր ըլլալ հարկաւոր է։ Ուրդեօք կայ մէկը որ գէթ միանգամ մը իր կենացը մէջ ըրած բարեգործութեանցն օգուտն ու արդինքը տեսած ըլլայ։ Ուրդեօք կը գտնուի՞ անանկ մարդ մը որ իր բարի համբաւովը գոնէ մէկ անծանօթ անձ մը իրեն բարեկամ ըրած չըլլայ։ Աւ միթէ ոչնչէ բան կը սեպես այդ եղայրական կարեկցութիւնն՝ որ բարեբարոյ մարդկանց մէջ կը տեսնուի՝ որով ըրած բարեգործութեանդ չէ թէ միայն ձանցողներ կը գտնուին, այլ նաև հետեւողներ ալ կ'ելլան ՚ի մէծ զօրավիզն քեզ։ Աւ դարձեալ ով կը նայ գիտնալ ինչ որ բաղդը մեզի պահեր է, և թէ բարեգործութիւն մը ա-

տենօք ինչ արդիւնքներ կրնայ բերել մեզի։ Պէտք չէ բնաւ փոխարէն մը ընդունելու յուսով բարիք ընել ուրիշի. վասն զի այդ կերպով սրտի հետ տեսակ մը վաշխառութիւն ընել կ'ըլլայ։ բայց առանց ըրածիդ հատուցմանը սպասելու, կրնաս յուսալ թէ ինչ բարիք որ դուն ուրիշներուն ըրեր ես, ուրիշներն ալ քեզի նոյնպէս ընեն, և թէ ուր որ շատ բարեգործութիւն ցանած ես, հարկաւ անկէց քիչ մը երախտագիտութիւն կրնաս քաղել։

Հետևեալ դէպէն որ լնգդիոյ պատմութենէն հանուած է, այս ծշմարտութեանս սրտաշարժ օրինակ մը կրնայ ըլլալ։

Ուսպաւորին և խորհրդարանին մէջ եղած կոիւներուն ժամանակը, երկու կողմիններն ալ զէնք առած անգիմարդար իրարու դէմ կը պատերազմէին։ բայց լարոլու թագաւորին բանակը շատ անգամ յաղթուելով, իր կուսակիցներէն անոնք որ ձեռքերնին զէնք կը բըռնուեին, Վրումուելէն հաստատուած դատաւորներուն զիմաց կը տարուէին, որ ամէն քաղաքներուն մէջ դրած էր, որպէս զի իբրև ապստամբ դատապարտուին։

Կ'ս դատաւորներէն մէկն ալ էր Ալբ Ռադրիկ՝ Լիւքասի ըսուածը, որ բնութեամբ խիստ էր՝ ի բոլոր սրտէ հասարակապէտական, բայց միանգամայն չափաւոր և կատաղիններէն ալ չէր, որուն վրայ Վրումուել մասնաւոր յարգանք ու մեծարանք մը ունէր։ Հիւանդու կազմուածքին պատճառաւ չկարենալով զինուորական վիճակի մէջ մտնել, քաղաքական ատեաններու ծառայութեան տուաւ ինքինքը, որուն մէջ յառաջացաւ իրեն բնատուր հանձարովն, և ուրիշներէ աւելի գործունեայ և հաճարեղ, բայց միանգամայն անաշառու արդարագատ դատաւորի համբաւ ստացաւ։

Կ'սիկայ իրիկուն մը իր քանի մը բարեկամներովն ու ընտանիքովը զուարժութեամբ սեղանի նստած ժամանա-